

## ԳՐԱԴԱՎՈՅՑ

**ՀԵՂԻՈՒԹՅՈՒՆ:** Ամրող Երիք Տ. Թագու Պատրիարք  
Գուշակեանի. Պատրիարք Մատենացան, Թի. 21:  
Երևան, 1941. Էջ՝ 382. Գին՝ 3 էլիս:

Դուք եան Մատենագալարանի այս 21րդ Մատենաշաբթ, Հենվկանիմ, ողբացեալ Թորդոմ Պատրիարքի յետ մահու հրատարակուած էր Երկանիութիւնն է և հաւանաբար վերջինը: Հաւանաբար կ'ըսենք, վասնզի, մանաւանդներկայի տընտեսական պայմաններուն տակ գէթ առ այժմ, յոյս չունինք որ Սեբաստիոյ իր այնքան արդիւնաոր առաջնորդութեանը իբր միակ՝ բայց այնքան արժէքաւոր գրական յիշատակը կազմող — Ցուցակ Ցեղագրաց Ս. Կուսի վանինը — Կարելի ըլլայ առ անձին հատորով հրատարակել: Միւս հոգմէ սակայն, չենք դալրիիր երբեք չերմօրէն խնդրելէ որ հանգուցեալին այդ աշխատութիւնն ալ պատեհ առիթին իր ամբողջական ձևովը գրուի հայ բանասիրութեան սեղանին վրայ:

Մուտառորապէս 400 մեծ աղիք էջերով, խընամուած տպագրութեամբ պատկերազարդ այս արժէքաւոր գիրքը առաջին ակնարկակի կը կարծուի ըլլալ ուղևորի օրագրական ապաւորութիւններ և տեղեկութիւններ միայն, բայց քանի կը խորանայ ընթերցազը, անոր իւրաքանչիւր էջերուն վրայ կը լուէ իր ազգին ապագային համար նախանձախնդիր ու իր սիրելի Եկեղեցին պահպանութեանը մասին ամէն ժամանակ և ամէն առիթով խորհու ազնիւ հոգիի մը քնարին ձայնը Ու ո՛չ ոք կարծես իր խօսքին ու դրիչին ձայնը ա՛նքան ուժգին ազապատանքով քնարերգել գիտցաւ վերջին կէս զարու մէր ազգային ու եկեղեցական այնքան ալէկոծ կեանքին մէջ, իրիմանի քնարէն յետոյ, որքան Թուրքուն Գուշակիան: Ու պէտք է ընդունիլ որ Հնդկանայիր միր ազգի հեռաւոր մէկ գաղութիւն անցեալ վառքերը, Ներկայիս դեռ նշուլող կայծերն ու աղուգայի անյուսութիւնը զառնօրէն երգոյ արտամասոյց քնար մըն՝ է որ կը սկսի զայն երդոցին մատներուն մէջ սպեօրաւի՝ երր եկեղեցական՝ իբր Հայրապետական Ներկայացուցիչ, ու ազգային՝ իբր Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան կազմակերպիչ, կրինակ պարտաւորութիւններով ու իր պաշտօնին խոր գիտակցութեամբը, առժամարար կը բաժնուի Ներկասի ափերէն ու 1916 Դեկտեմբեր 4ին նաւ կը նատի զէպի Հնդկաստան, մինչեւ հեռաւոր ծափա կէղին, ընդպրած տարածութեան մը վրայ սփառաւած իր ցեղին զաւակներուն հաղորդակից ընելու իր զգայուն սիրուը, ու այս կրիմակ առաքելու թիւնը այնպիսի ասեն մը՝ երր Հայ ցեղը, Թուրքիոյ մէջ, անցուցած էր ու կ'անցընէր բնաջնումի ամենէն անաւոր բաժակը, ու եղենանէն աղատած բեկորներ անհնարին թշուառութեամում մէջ, երեանի զաւակներ սկսած մինչեւ Սինայի անապատը, լեցուցած էին: Ու Հնդկանայիր ուրբէնի իր մէջ կ'ամփոփէ 1916 թիւստ. և 1918 Մարտ 20, շաբաթ 16 ամիսներու քիչ մը

Stanley ի Աւղակորութիւնները վերակոչող շահեկան համապարհօրդութեան մը ալլազան նկարագրական՝ սեղմուած 35 դրախմաներու մէջ, երթու զարգաց:

Գիրքին ընդարձակ ու կանաչակայ զաշտը կը բացուի գեղեցիկ պարտիզակավ մը՝ ուր այցելու ընթերցողը պահ մը կանդ կ'առնէ Յառաջարանի տեղը դրուած միայն երկու բայց շատ տպաւորիչ էջերով ժանօթանալու համար դրական զաշտին վրայ ժամկած այլաղան զեղցիութիւններուն ։ Մեծ թանգարանի մը սրահները մտնելէ առաջ, կարծես շատ բնական բերումով, այցելուն պահ մը կանդ առանել կուղէ մուտքին վրայ բացուող դրասենեակին մէջ, ո՞ն տեղեկանալու համար սրահներուն մէջ տեղաւորուած ճնացիտական արժեքներուն, տպագրեալ ուղեցոյցներու օգնութեամբ։ Այլ զերն է որ կը հատարէ Թորգոմ Արքազանի այսու բոլոր իր միւս հրիտակներուն և մանաւանդ զանոնք երկնող մեծ հոգիի մը բոլոր թուիչներուն խորապէս ծանօթ գրագետ վարդապետը, որ զգայուն և զգածուած տողերով ընթերցողին առջն կը պարզէ բուն դիրքին ծալքերը։ Յառաջարանը խմբագրող զարդապետը, զիրքին հեղինակին պէս, կ'ըմբռնէ որ Հընդիկանայի անոնչին տակ այս և նման այլ հրատարակութեաց խկական արժեքը չի՛ կայանար զիտական ու ուսումնասիրական ընդարձակ ու սպառիչ նկարագրին մէջ փնտուել բանահեւսական նուատակ ու հետազոտութիւն, ընդունելով որ անոնցմէ աւելի թանկագին բաներ կան, քանից որ կը պահանջուի նման հատորներէ։

իրը ծագագիր կամ կառուցուած ք Հնդկանայքը, առանց զգալի ըլլալու սակայն, կը բաժնուի երկու մասերու ։ Առաջին մասը, որ կը զբաէ աւելի քան հարիւրէջ և ինչպէս որ Յառաջանին մէջ ալ զիտել կը տրուի, ընդարձակ պատմութիւնն է Հնդկանայ գալութիւն՝ «Ճագման», դարացման և անտեսածկան, կրօնական և կրթական երեսներուն վրայ իր ունեցած արդիւնաւորութեանց և այս տեսակէտով վերջին առտիճանշահեկան։ Պոմպէյէն մինչև Ուուրաբայա և Մակասար ցրուած այս կարևոր գալութին արմատը մէկ է և որոշ, նոր Զուղայի գաղթականութիւնը որ իր առեւտրական գետնի վրայ ունեցած ըլնածին առաւելութիւններովը և ի գին ձանք այցախ տաֆանելի արկածախնդրութիւններու քաղաքական փոթորկներէ հալածական, կորել է ահաւոր հեռաւորութիւններ, իր ցեղին ու ե. կելցեցին դարաւոր կաղնիին քանի մը զօրաւոր այտուցները տանիլ տնկելու համար Հեղկատանի արեգչեր ու յութի հոգերներ վրայ։ Այս իստահակէտով Հնդկանայի հետապնդած նոպատակն ոյննն է, զիբքին մէկ ծայրէն միւսը, հետեւ իր զբեթէ քայլ առ քայլ և առանց ժամանակադրական երկար ընդհատաներու, Զուղայից եւ Հնդկատանի մէջ սկսած ու ա'յնքան պայման արդիւնքներով, ազգային, հոգեւոր ու մշակութային երրեակ զիտիններու վրայ շարունակուած ու արձանացուցած յառաջդիմութիւններուն։ Կատար ուղեգիծին, Հնդկանայքը կը գառնայ ուրբեմ Հիկամ նոր Զուղայի ընդարձակ պատմութեան մէ

թել միայն, որ մեծապէս պիտի նովաստէ երջաւ-  
նիկ օր մը այդ կարեռ ու լման աշխատութիւնը  
ձեռք առնել ուզողին: Ու այդ թանկագին պատ-  
մութիւնը խմբագրող անվարման որ իր տրամա-  
գրութեան տակ պիտի ռանենայ ջաւզայի անցեալ  
կեանքը բաղկացնող Հալէպի: Պատվատի ու լե-  
հացոց պատմութեան գէթ ա՛յն շրջանները՝ ուր  
ջաւզայեցիք փայլեցան ու օր մըն ալ առ յաւէտ  
կարուեցան, իշխանական վառքերու հանելէ  
վերջ: Դէտք է խոստովանիլ օր Հնդկանայի իշմ-  
բագիրը ջուղանց ամբողջական պատմութեան  
ի՞ր ալ նպաստը բերելու գաղափարէն ալ առաջ-  
նորդուած ըլլալ կը թուի, մասնաւրարար զիր-  
քին առաջին հարիւր էշերուն վրայ: Ցատկապէս  
պիտի ուզէի շեշտել այս պարագան: Վասնգի  
զիրքին մնացեալ ստուար մասը տարաբախտա-  
րար մնացած է լոկ օրագրական կալուածի մէջ,  
ու այս հակառակ հնդինակի կամքին որ անկառ-  
կած զիրքին ակնարկուած այս մասն ալ պիտի նո-  
խացնէր ազգագրական ծանօթութիւններով, ան-  
չուշտ յետապային: Երբ պատեհութիւն ունենար:

Դաւրիժեցիի, Դարանաղցիի, Սիմէոն Լեհա-  
ցի և Երեմիա Զէլէպիի ու վերջապէ Տիմոթէոս  
Վրդ: Սափրիչեանի ժամանակադրութիւններէն  
յետոյ, Թորոտ Սրբազնաի Հնդկանայիք մեր զըմ-  
րախտ ցեղին դալթականութեան ցաւազին պատ-  
մութիւնն է ու այս իսկ տեսակէտով մեծապէս  
շահեկան: Նախորդներուն մէջ սակայն, անտա-  
րակոյու ժամանակի բերումով, մեծապէս, զիրքէ  
ամբողջովին: Կը պահսի ուսուումասիրական տա-  
րալը, հակառակ անոր որ Դաւրիժեցիէն շատ  
առաջ իսկ եւրոպացի բազմաթիւ ուղերուներու  
կարգին, հայ, յոյն և ասորի ուղերուներ իշենց  
նոյն ճեկի ժամանակադրութեանց մէջ զիտցած  
էին մոցնել զիտական տարազ մըն ալ, առաւե-  
լարար կիլիկիան շրջանին:

Թորգոմ Սրբազնա, խորապէս զիտակ բանա-  
սիրական և ազգագրական արծէներուն, Հնդկ-  
կառատանի համար տակաւին նաւ չառած, պատ-  
րաստուած կը թուի ըլլալ բանասիրական ար-  
գիւնքներով հարուստ մւկեգրութիւն մը խմբա-  
գիր ու նոյն քան յայտնի կերեայ որ առ այդ  
կարգացած ու ճեկի տականէ ուղած է հայ  
և ոտար բազմաթիւ աղքիւներ, զօրս մեծապէս  
հոփացուցած ըլլալ կը թուի տեղերոյն վրայ: Իւ-  
րաքանչիւր հանդիպած բաղաքի մէջ հաւաքած  
ամէն կարգի հայալըշմ արձանագրութիւննե-  
րով և իրազեկներէ բաղած կենդանի վկայու-  
թիւններով: Մեր այս համոզման իրք ապացոյց  
այն՝ որ Հնդկանայիք թառաջաբանին մէջ կ'ակ-  
նարկուի որ Թորգոմ Սրբազնա ամէն աեղ, ինչ-  
պէս օր կը կարգանք գիրքին շատ մը էշերն ալ,  
երկիւլած պաշտումով ու զիտական միտքի վայել  
համբերատառութեամբ, ճնբագրած կամ կանգնած  
է իւրաքանչիւր տապանաքարի: Խաչքարի ու  
այլ յիշատակարանի առջև և խնամով գիրքի ա-  
ռած է զանոնք ու նմանապէս ընդօրինակած  
Հնդկանայ տարար եկեղեցիներու զիտակատանց մէջ  
պահած ու պատմական արծէք ունեցող բոլոր  
արձանագրութիւնները: Ցայտնի է որ Թորգոմ

Սրբազն խղ ճմտօրէն կատարած է այս ծանր ու  
մաշեցնող և սակայն շատ պատուարեր աշխա-  
տութիւնը: Հակառակ ասոր սակայն այս կարեռ  
մատեանին ամբողջական ընթերցումը որքան  
հաճոյքով՝ նոյն քան օգտուելով լրացնելէ յետոյ,  
ո՛չ նուազ զարմանքով զիտեցի որ հանգուցեա-  
լին բանասիրական այս հաւաքումները երբեք  
տեղ ունեցած չեն անոր մէջ, մինչզեր զիրքին  
արծէքը մեծապէս պիտի աւելնար, եթէ զոր օ-  
րինակ իր հանդիպած իւրաքանչիւր քաղաքի  
նկարագրին ու հոն ծաղկած հայ անցեալ ու ներ-  
կայ կեանքի նուրիրած տողերուն անպայմանօրէն  
յաշորզած ըլլար արձանագիր տեղույն վրայ հա-  
ւաքուած բուրոյ յիշատակարաններուն: Կը խոր-  
հիմ որ զիրքին հրատարակութեանը հսկու վար-  
զագետներ չեն փափագած անոր մէջ տեսնել Ա-  
լիշանի Սիստանը կամ Ալայումեանի Հայ կատա-  
խան: Բայց այդ տեսակէտով իսկ Հնդկանայք պիտի  
ներկայանար զրական ու բանասիրական կրկին  
արժէքներով անվօխարինելի մատեան մը: Օ-  
տար նոյն սեռի գրականութեան մէջ, առանց  
յիշելու զեռ ա՛յնքան բազմաթիւներ, Victor  
Langloisի Voyage en Cilicie երկատոր Ալիքրու-  
րինները, զրական ու բանասիրական մեծարծէք ք  
հատորներ են: Լանգլուա հայերէնի ծանօթ ըլլ-  
լալով հանդիքը իրեն ուղեկից հայ վարդապետի  
մը օգնութեանը մի առ մի ընդօրինակել տուած  
և իր զիրքերուն մէջ անցուցած էր մեր կիլիկ-  
եան Հայաստանի բազմաթիւ յիշատակարաննե-  
րը, երբ նման յօնութիւն մը յանձն առած չէին  
կիլիկեցի հոգեորականներ, ամէն զիրքութիւն  
ունենալով հանգերձ: Եթէ ընդունինք պահ մը  
որ այս ճեկ կը ընար Հնդկանայքի առաւելապէս զը-  
րական ու հայեցալական կերպարանին ստուեր  
բերել, ինչ որ ճիշդ չէ անշուշտ, կարելի էր բո-  
լոր այդ հաւաքումները, առանձին գիտակարգու-  
թիւններով, անցունել զիրքին ի վերջ, իրը Յա-  
ւելուած նոյնիսկ, հոգ չէ թէ այդ ծրագրով զիրքը  
ստանար կրկին ծաւալ ու հետևաբար նիւթական  
կրկին զոնզութիւն: Ու քանի որ ողբացեալ հե-  
ղինակը լիովին կատարած էր զիրքին մէջ ան-  
պարմանօրէն իր տեղը ունենալու կոչուած այդ  
տաժանելի աշխատանքը, արդար էր որ յարգուէր  
իր սկզբնական ծրագիրը: Ես վատահ եմ որ այս  
զիկեցին զիրքը շուտով պիտի սնինայ իր երկ-  
րուրդ տպագրութիւնը, մեր առաջազգած ճեկով,  
արգարացնելու համար «նորագրյն զպրութեան  
ու պատմութեան ծառայած ըլլալու» կոչումը:  
Ուշագրութիւնս զրաւեց որ հեղինակը ո՛չ մէկ  
տեղ յիշատակութիւն ըներ իր ուղերութեան  
ընթացքին հայ եկեղեցիներու կամ ազգայնոց  
մօս հանդիպած հայերէն ճեռագիրներուն: Ան-  
պարման որ, հոգ չէ թէ քիչ թիւով, հայերէն ճե-  
ռագիրներ գտնուած ըլլան Հնդկահայոց մօս, բո-  
լորն ալ նոր Զուղայի մէջ զրուած ու պանդուիտ  
բարեպաշտներու հետ մինչև ձագա ուղեւորած:  
Դիրքին մնացած մասը, զիրքէ 300 էշե-  
րու մէջ սեղմուած, ուղեկորի զմայլելի օրագրու-  
թիւններ, տպաւորութիւններ՝ քիչ մը ամէն հան-  
դիպուածի յատուկ, ու նաև սեղեկութիւններ

հայ և օսմար ապրումներու չուրջ՝ իր նկրկաց  
ձեին մէջ սակայն, ինձի համար դէմ, շատ ա-  
ւելի շահեկան է, քան գիրքին առաջին մասը:  
Պատճի ի՞նչ է վերջապէ նպատակը այդ երկա-  
րաչափն ու շատ մը հանգստակէտ ու համելի պայ-  
մաններու տակ իսկ հաստարուած տաժանելիք ու  
վտանգաւոր ուղեկորութեան մը: Եթէ հայրապե-  
տական հրամանի մը կոմ հրաւէրի մը սիրայ-  
ժար կատարումն է, իբր նուիրակ ու հօգիս, եր-  
թալ տեսնելու համար ազգին ցիրուցան բեկոր-  
ները ու այս առթիւ իրը պայմանագրական պար-  
տականութիւնն ու յաճախ իրը զբաննք, օրա-  
գրութեան ձեի տակ պահել ուղերի տպառու-  
թիւններ, այսքանը շատ սահմանափակ աշ-  
խառութիւնն մը պիտի ըլլար, ու Թորգոմ Սրբա-  
զանի հոգին ու միտքը կրող ու է կրօնաւոր պիտի  
չներէք երբեք սահմանափակուի օրագրի մը նեղ  
ու անջիղ պարագիծերուն մէջ: Հնդկահայոց հա-  
մար ալ, Նմանապէս, բօլորովին անբարար ու  
աննպատակ պիտի ըլլար լու ցաւած մոմեցիննե-  
րով սպասել հնօրինյ նկեցեցոյ մը առջև, ըն-  
զունելու համար մէկը որ Մայր Աթոռի անունը  
և շիշելափառ հայրենիքի մը հառաչանքը պիտի  
բերէք իր հետ: Աւելի քան երեք զարու աղքա-  
յին, հոգեկոր ու մշակութան երեմն, այնքան  
նոխ անցեալ մը ապրուց Հնդկաստանի հայութիւնը  
վերջապէս պէտք էր խորունկ մտածումի առար-  
կան ընէք էջմիածնի սրբազնան նուիրակը, ու  
ոլրացեալը իր այս հոյակապ երկասիրութեամբ,  
աւաշ վերջինը ըլլալու դատապարտուած իր ոս-  
կեղէն հրիստակներուն մէջ, կուզայ իրապէս ար-  
գարացնել իր վեճաչուք ու առաքելատիգ պաշ-  
տօնը, ո՛չ միայն ամէն տեղ իր հոգիին կրակը  
վառելով Հնդկահայոց տակաւուն հայրենի ու հո-  
գեկոր ամէն զգացումի առջև բարախուն սիրտե-  
րուն մէջ, այլ այդ սիրտերը ուղելով յարաշար-  
ժել, որպէսզի հնաւուոր օսարութեան մէջ ծալ-  
կող հայրենի այդ անզաստակը չցամքի, շարու-  
նակուած տեսնելու եռանդով Հնդկահայոց զիրքն  
ու անունը, ազգերու, ցեղերու, կրօն քնիերու և  
լեզուներու այդ անսահման հնոցին մէջ: Թորգոմ  
Սրբազն, հմուտ իր ցեղի անցեալ պատմու-  
թեան բոլոր շրջաններուն ու ձանօթ հայ գալ-  
թականութեան պատութեան, սոսկումով կը  
դիտէք իր հանդիպած բոլոր քաղաքներուն մէջ երբեմնի հոխ ու ազգային զգացումով սոսկոր-  
ուած Հնդկահայոց ապազյին ներկայացնելիք  
վիճակը՝ ձուլումով անհետացում, ու բաժնուելէ ա-  
ռաջ անոնց կուտայ հրամեշտի իր ողջոյնը, Կալ-  
կաթա մայրաքաղաքին մէջ, ուր զիսաւորաբար  
վինքը լսողներու հոծ բազմութեան առջև, կը  
պարզէ Հնդկահայ գալութի ալպազն, զայն չեն-  
թարկելու մտահոգութեամբ Լեհահայոց և Հուն-  
գարահայոց երբեմն չեն զալութներու այսօր-  
ուան տխուր վիճակին: Նուիրակը կ'ուզէ ոլրա-  
ցացը իսոսիլ, տալով իր գործնական թելա-  
զրութիւններն ու սրտագրաւ պատգամները, ան-  
ընդհատ տառնըլեց ամիսներ զինքը շրջապատող  
ու իր խօսքին ու լրջութեանը հմայքին տակ  
պարող իր աղնիւ ու հաւատացեալ ազգակիցնե-

բուն, Նման այն զարմանալի միջատին՝ որ իր ձու ինքնը թափելէ առաջ, իր չուրջը մեռած փոքրիկ է ձևինքը ու որդեր կ'ամրաբե՛, թխումն քիչ շետոց վերահաւա իր մասուամբը անսուալ չգեղեց ընազգով իր ձափերը, Թորդոմ Սրբազնան կը կատարէ այդ պարտականութիւնը, հոգի օր ու բարոյական իր անունը տալով Հնդկահայոց, որպէսզի իր մելինէն վերջ, անսուր հոգեռաբէս ու մտաւորապէս չմեռնին ու շարունակին զիս պահել իրենց անցեալ ու կենսունակ դիբը, Պահը յը յաւսահաւ Հնդկահայոց մօտիկ ապագայէն ու յարդարակուած անսոնց անցեալ փառքերէն, ահազին կօրու կը սպառէ իր հրամիշտի այդ բանախոսութեան մէջ, (Եջ 3:8), Հնդկաստանի ովկիան մին վրայ նաւու մը պէս ծփացու հայկական զարութը ընկղմելէ ազատելու նպաստակաւ։ Պէտք է պահել կ'ըսէ, հայ կրօնն ու Եկեղեցին, հայ ի գուն ու գրականութիւնը մանաւանդ խոյ լիոնն, որ իրենց համար զրիթէ մեռած կամ անխօս լիւզու մը զարձած է ներկայիս Խաղաղ ժողով մը վրայ սուրացող շոգինսաւի մը մէջ յանկարծ լրաւած ահամուրամի մը պէս, Հայրապետական այցելուն է որ կը հւեցնէ ահազանզը, բնադղական ու զգին լյումով մը ներկայի ու զպրոց կը գոյէ այցելուն ու նաև ազգային կենսը, ապրեցներու համար այդ թանկադին զարւալթը Աւ իրք մակ դործնական զարման, կ'առաջարկէ Հնդկահայոց ուրայն առաջնորդութեան մը կազմակերպութիւնը, շարժեալ այն ողջմիս համոզումէն՝ «որ նոր Զուղայի Առաջնորդաբանը նիւթապէս անկարելի է որ կարենայ համանիլ Արարիոյ ժողէն մինչև Հնդկահին և Մալայեան արշիպելագոսը ցրուած այս հեռաւորգալութիւն ազդային և հոգի օր պէտքերուն։ Ու զեռ շարունակելով՝ տարիններու փորձը և ներկայ իրականութիւնը անոր անժխտելի ապացոյցն են»։ Տագնապատճեցուն այս խօսքն ի վեր քառորդ զար անցնէ է ահա՛ ու զժքախտարք չէ իրականացած ողբացեալ նույիրակին այս ողջմիտ ծրագիրը, անո՞ր համար արդեօ՛ որ Հնդկահայքը նոր կը հրատարակէր. . . Ու ինչպէս կարելի էր իրականացնել երբ Հնդկահայոց ընզարձակ դաշտութիւն հոգեւոր, ազդային ու կրթական վարչութիւնը իրեն սեպհականացնող նոր ծուռան ինքն իսկ չունի առաջնորդ, ու այս աւելի քան ասաց տարիներէ ի վեր։ Հնդկահայք ես կը հաւատամար որ շատիրէ պալաշ Թորզոն Սրբարակն մարզած ենասուն վարդապետները պիտի կարգան ու անոր էշերուն մէջ տեսնեն իրենց ապագայ գործունէութեան ընզարձակ հորիզոններ, փրկելու համար այդ պատուական զարութը վերահաւ կորուստի վտանգէն։ Խարպին և Մանջուրիա ա'լ աւելի հեռու են Սուբարայալէն։ Ու յետոյ, այս զիրքը պէտք է որ կարգայ ու իր ընտանիքին մէջ պահէ իրաբանչիր հընդկահայ, ի հարկին ապահովելով նոյնիսի զիրքին անզդիերէն թարբմանութիւնը, Այլապէս այս արձեքաւոր մատեանը պիտի մնայ ընդ միշտ Սրբազնին յեռ մասունք վերջին հրիտակը և կամ զարան նոր հատոր մը, զայն խմբագրոցին ոնին միայն սիրահար եղողներուն համար։ Հնդկանայք պէտք ունի վերակենդանացման, եթէ տակաւին ուշ չէ սակայն. . .

ԱՐՏՈՒՐ Ա. ԲՐՅԵՊԻՆԿՈՎՈՎ  
28/5/1941